



Փ Ա Ր Ո Մ *Paros*

ISSUE 23 – JUNE 2019 / ԹԻՒ 23 – ՅՈՒՆԻՍ 2019

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND

ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Շբ 2 Յունիս – Բարձրաշնորհ Տեր Հայկազուն Արք Նաճարեան, բարեխնամ Առաջնորդ Աստրալիոյ եւ Նոր Զելանտայի թեմին, ընկերակցութեամբ Դիւանապետ Նշան Պասմաճեանի, ընդառաջելով Տիկին Ռիթա Լէփէճեանի հրաւերին, ներկայ գտնուեցաւ Ryde Hunters Hill Symphony Orchestraի դասական երաժշտութեան համերգին North Ryde School of Arts Community Centreի մէջ: Տիկին Լէփէճեան, հիմնադիրն է այս նուագախումբին եւ երկար տարիներու ատենապետը անոր խնամակալ մարմնին, նշանակուած Բայտի քաղաքապետութեան կողմէ: Տեղին է յիշել որ Տիկին Լէփէճեան եւ իր ընտանիքը նուիրեալ աշխատանք կը տանին ի նպաստ Հայ եկեղեցւոյ մանաւանդ Սուրբ Յարութիւն եկեղեցւոյ, իրենց ծառայութիւնը բերելով երգչախումբերու մէջ: Խնամակալութեան անդամ է նաեւ Փրոֆ Լեւոն Խաչկեան: Նուագախումբը կը բաղկանար 44 տարբեր նուագարաններ նուագողներ (ջութակ, թաւ ջութակ, քոնյորպաս, հարփ, սրինգ, քլարինէթ, օպուս, պասուն, փող, թրամփէթ, թրոմպոն եւ տեսակաւոր թմբուկներ ու հարուածող գործիքներ): Բարձրորակ այս խումբը նուագեց Մոցարթ, Հայտըն, Տէպիսի, Բոթա եւ Չայքովսքի եւ արժանացաւ բարձր



գնահատանքի 200ի շուրջ երաժշտասեր հանդիսականներէն: Բայտի մէջ համեմատաբար աւելի մեծ թիւով հայեր կը բնակին, Սրբազան հայրը քաջալերեց խնամակալութեան անդամները հետամուտ ըլլալու երիտասարդ Հայ արուեստագէտներ նուագախումբին մէջ ընդունելու աշխատանքներուն մէջ ինչպէս նաեւ Հայ շրջանակներէ ներս գովազդելու այսպիսի ձեռնարկներու կազմակերպումը:



Դշ 5 Յունիս – Աստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբի հրաւերով Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Արժ Տեր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, Ատենապետ Սարգիս Տեր Պետրոսեանի, Փոխ Ատենապետ Ստեփան Գրգեաշարեանի եւ Դիւանապետ Նշան Պասմաճեանի մասնակցեցաւ Հայոց Տեղապանութեան 104րդ ամեակի յուշատօնին՝ մայրաքաղաք Քանպերայի Ծերակոյտի Սրահին մէջ, երեկոյեան ժամը 7ին: Առաջին անգամն էր որ այսպիսի հանդիսութիւն տեղի կ'ունենար մայրաքաղաքին մէջ: Հանդիսավարն էր Տիւնա Անթանոսեան Քանպերայի Հայ Դատի Յանձնախումբի Քանպերայի մասնաճիւղի ատենապետուհին: Ներկայ էին Հայկական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ, քաղաքական անձնատրութիւններ եւ 70ի շուրջ Հայ եւ ոչ Հայ

մեր արդար դատին կողմնակիցներ: Երեկոն սկսաւ Սրբազան Հօր աղօթքով եւ օրհնութեամբ: Գլխաւոր բանախօսն էր Australian Institute for Holocaust and Genocide Studiesի փոխ նախագահ Դոկտ Փանայոթիս Տիւնատիս: Յարգարժան դասախօսը ընդգծեց որ Հայոց, Յունաց եւ Ասորիներու ցեղասպանութեանց ճանաչումը յարգանքի տուրք է տրուած բազմահազար Անգաք նահատակներու եւ Աստրալացիներու եւ Նոր Զելանտացիներու, որոնք գոհողութիւն ստանձնեցին նիւթապէս եւ յաճախ իրենց կէտնքով ի նպաստ գրկեալներու, որբերու եւ անպատասպար մարդոց: Խօսք առաւ նաեւ Յանձնախումբի գործադիր տնօրէն Հայկ Գայսերեան:

Եջ 6 Յունիս – ՀՕՄԻ Աւստրալիոյ Շրջանային Վարչութեան հրաւերով Սրբազան Հայրը, Արժ Տէր Աւետիս Քահանայ Հօր եւ Դիանա-պետին ընկերակցութեամբ, Ուիլուպիի Հայ Մշակութային Կեդրոնին մէջ մասնակցեցաւ դաստիարակչական-դասախօսական ձեռնարկին, կազմակերպուած ՀՕՄԻ Դաստիարակչական Յանձնախումբին կողմէ: Հանդիսավարներ՝ Տիկնայք Սարալ Փիլիպոսեան եւ Յասմիկ Զառացեան: Գլխաւոր բանախօսներն էին Սուրբ Երրորդութիւն Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Հոգեշնորհ Տէր Երեմիա Վարդապետ Աբգարեան եւ Հոգեբոյժ՝ Տոբթոր Յարութիւն Ճէպէճեան: Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացուց «Ընտանեկան եւ Բարոյական Արժէքներու Անհրաժեշտութիւնը Մեր Առօրեայ Կեանքէն Ներս» (Moral and Family Values: Essential Elements For A Happy And Meaningful Life) նիւթը, Քրիստոնէական եւ Հայկական տեսանկիւնէն դիտուած, որ մեծ հետաքրքրութեամբ ունկնդրուեցաւ 100է աւելի ներկաներուն կողմէ: Տոբթոր Ճէպէճեան, փորձառու եւ



մասնագէտ հոգեբուծ, ներկայացուց Խանգարում եւ Խուճապ (Anxiety, Panic and Post Traumatic Stress Disorder) նիւթը: Ներկաները դասախօսներուն ուղղեցին հարցումներ եւ անոնցմէ ստացան սպառիչ պատասխաններ: Իր շնորհակալութեան խօսքը արտասանեց ՀՕՄԻ Շրջանային Վարչութեան ատենապետուհի Նորա Սեակեանը, որուատելով երկու դասախօսներուն տարած կարեւոր աշխատանքը եւ փոխանցած գիտելիքները, որոնց պէտքը մեծ է մեր բոլորին համար: Փարոսի Խմբագրութիւնը կը շնորհաւորէ ձեռնարկին կազմակերպիչները, որոնք դաստիարակչական այժմեական երկու նիւթեր ներկայացուցին ոչ միայն ՀՕՄԻ անդամներուն այլ բոլոր ներկաներուն, մեծ գոհունակութիւն պատճառելով անոնց: Սրբազան Հայրը իր դրական տպաւորութիւնը փոխանցեց պատասխանատուներուն եւ շնորհաւորեց երկու դասախօսները եւ Շրջանային Վարչութիւնը այսպիսի կարեւոր ձեռնարկի կազմակերպման համար:



Ուրբ 7-Կիր 9 Յունիս – Առաջնորդ Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Բարեշնորհ Վարդան Սարկաւազ Էլմասեանի, այցելեց Նոր Զելանտայի Օքլանտ քաղաքի մեր փոքրաթիւ համայնքին, Պատարագ մատուցանելու քաջալերելու այնտեղ տարուած ազգապահպանման աշխատանքները եւ լիցքաւորելու զանոնք յաւելեալ ներուժով, որպէսզի անոնք կարենան շարունակել իրենց եկեղեցանպաստ եւ ազգանպաստ գործունէութիւնը: Օքլանտի Հայ Համայնքը կը բաղկանայ հարիւրի շուրջ Հայերէ, որոնք կայք հաստատած են վերջին 25 տարիներուն ընթացքին: Դեռ 1997ին՝ անոնք ստեղծեցին Նոր Զելանտայի Հայկական Միութիւնը, բացին միօրեայ վարժարան, կապը վառ պահեցին Առաջնորդարանին հետ, որպէս դիտորդ մասնակցեցան Թեմական Պատգամատրական Ժողովներու, կազմակերպեցին Պատարագներ, ունեցան ինքնուրոյն դպրաց երգչախումբ: Երկու տարիէ ի վեր եկեղեցական հարցերով կը զբաղի «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ» խնամակալ մարմինը յանձին երեք Հայ ազգայիններու, որոնց նպատակն է Լուսաւորչի



անունով եկեղեցի մը գրանցել պետութեան մօտ: Առաջնորդին, Թեմական Պատգամաւորական Ժողովին եւ Թեմական Խորհուրդին սկզբունքային հասանութիւնը արդէն առնուած է եւ ի մօտոյ պիտի սկսի գրանցման գործնական աշխատանքը: Այսպիսով կը պաշտօնականանայ Հայ Եկեղեցւոյ գոյութիւնը երկրին մէջ:

Շաբաթ 8 Յունիսի առաւօտուն տեղի ունեցաւ Եպիսկոպոսական Պատարագ 50ի շուրջ հաւատացեալներու ներկայութեամբ: Երգեցողութիւնը կատարեց Շնորհալի Երգչախումբը ղեկավարութեամբ Վարդան սարկաւազին: Յաւարտ Պատարագի, Սրբազան Հօր օրհնութեամբ եւ ձեռամբ, տեղի ունեցաւ Օրլանտ քաղաքի առաջին հայկական ծէսով ամուսնութիւնը ի ներկայութեան Հայ համայնքի անդամներուն որպէս «ընտանիք» նորապսակ ամուլին: Ապա Սրբազան Հայրը համայնքի անդամներուն հետ այցելեց գերեզմանատուն, ուր օրհնեց վերջին 20 տարիներուն մահացող Հայ ննջեցեալներու գերեզմանները:



Կէսօրէ ետք, Սրբազան Հայրը օրհնեց մի քանի ամիս առաջ Meadowood Community Houseի առջեւ գետեղուած Այբուբենի յուշակոթողը որպէս երախտագիտութեան արտայայտութիւն Նոր Զելանտայի Հայ համայնքին կողմէ՝ Օրլանտի հիւրընկալ ժողովուրդին: Երեկոյեան տեղի ունեցաւ համայնքային հաւաք նուիրուած Սրբազան Հօր Վեհափառ Հայրապետին կողմէ Արքութեան տիտղոսի տուուչութեան ինչպէս նաեւ Այբուբենի յուշաքարին զետեղման: Ընթացքին, Սրբազան Հայրը կրծքամետալներով պարգեւատրեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ ինամակալ անդամներ՝ Յակոբ Երլտրզեանը, Տոքթ. Զաւէն Փանոսեանը եւ Նամիր Պաթանին: Իսկ Արքութեան տուուչութեան առթիւ Համայնքը Սրբազանին նուիրեց Նոր Զելանտայի յատուկ Քաուրի ծառի փայտի մէջ զետեղուած ժամացոյց մը: Հաւաքի ընթացքին խօսք առաւ համայնքային միօրեայ վարժարանի առաջին տնօրէնուհի Սալբի Երլտրզեանը, որ շնորհաւորելէ ետք Սրբազան Հօր Արքութիւնը յոյս յայտնեց որ օր մը Սրբազան Հօր

ձեռամբ օծուը տեղի կ'ունենայ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Օրլանտի եկեղեցւոյ: Անդրադառնալով յուշաքարին, Սալբի Երլտրզեան ըսաւ թէ իր եկեղեցիով, մշակոյթով, գիրով ու գրականութեամբ, երաժշտութեամբ եւ ճարտարապետութեամբ, այս բոլորին շաղախումով է կազմուած Հայ ազգը: Չորրորդ դարուն Հայաստանը քրիստոնէացաւ իսկ հինգերորդ դարուն Քրիստոնէութիւնը հայացաւ, այսպիսով, դարեր շարունակ, Եկեղեցին ստանձնեց մեր կորսնցուցած պետականութեան պարտականութիւնը, տէր կանգնեցաւ ազգին եւ մեր ցրուած սերունդները կարողացաւ պահել որպէս մէկ ազգ: «Այսօրուան այբուբենի յուշաքարի օրհնութիւնը Սրբազան Հօր կողմէ կը կանգնի որպէս փաստ եւ խորհրդանիշ մէկ ազգ, մէկ մշակոյթ, մէկ եկեղեցի իրականութեան» եզրափակեց Երլտրզեան:

Սրբազան հայրը Կիրակի 9 Յունիսին վերադարձաւ Սիտնի մեծապէս տպաւորուած փոքրաթիւ համայնքին որպէս Քրիստոնէայ Հայեր Գոյատեւելու վճռականութենէն:

ԴՂ 12 Յունիս – Սրբազանն ու դիւանապետը Առաջնորդարանին մէջ ընդունեցին Հայաստանի մէջ Լիբանանի նախկին դեսպան Պրն Կապրիէլ Ճըրարան, որուն կ'ընկերակցէր Պրն Աւետիս Թօփուզեան: Պրն Ճըրարա 8 տարի վարած է Լիբանանի դեսպանի պաշտօնը Հայաստանի մէջ: Ան մօտ յարաբերութիւն ունեցած է Պետական բարձրաստիճան պաշտօնէներու ինչպէս նաեւ Վեհափառ Հօր հետ, որուն հետ ունեցած է պաշտօնական թէ մտերիմ հանդիպումներ: Ան միշտ մտահոգ եղած է արտագաղթով եւ չէ զլացած իր մտահոգութիւնը փոխանցել պատկան մարմիններուն իբր Հայոց եւ Հայաստանի բարեկամ անձնաւորութիւն: Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց Պրն Ճըրարայի եւ Պրն Թօփուզեանի այս առիթին համար եւ խնդրեց Դեսպանէն, որ Առաջնորդարանի հետ ստեղծուած սիրալիր կապերը պահպանուին յաճախակի հանդիպումներով:



Եջ 13 Յունիս – Ընդառաջելով Տէր եւ Տիկին Աւօ եւ Ճէքի Թեւանեանի հրաւերին Սրբազան Հայրը, Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան, Տիարք Սարգիս Տէր Պետրոսեան, Ստեփան Գրգեաշարեան եւ Նշան Պասնաճեան իրենց մասնակցութիւնը բերին Թեւանեան ընտանիքի ընկերութեան՝ AVOPILINGի հիմնադրութեան 30ամեակի յոբելեանական հանդէսին Չացուտ Քոնքրսի մէջ: Յատկանշական բնոյթ ունէր այս հանդիսութիւնը, որովհետեւ կերուխումէն անդին կ'անցնէր:



Մասնակիցները, 400ի շուրջ հրաւիրեալներ, ջախջախիչ մեծամասնութեամբ ոչ Հայեր էին: Աւօ Թեւանեան եւ տիկինը ծրագրած էին այս ձեռնարկը վերածել նաեւ Հայ արուեստը ոչ Հայուն ծանօթացնելու առիթի մը : Եւ յաջողած էին: Այնտեղ ներկայացուցեցան Հայ ազգագրական եւ տոհմիկ պարեր ՀԲԸՄ Թամգարա եւ Համազգային Միտնի Պարի Անսամբլի կողմէ, «Բարի Արագիլ»ով ելոյթ ունեցաւ Մեցցո Սոփրանօ Իգապէլ Մարգարեանը, շատերու համար բոլորովին անձանօթ նուագարան՝ Քանտոնով հանդէս եկաւ Մէրրի Ուն

Պաշտօնական հիւրերու շարքին էր նաեւ Նահանգապետուհի Գլատիս Պերէճիքլեանը, որ իր խօսքին մէջ դրուատանքով արտայայտուեցաւ Թեւանեաններու ոչինչէն սկսած բայց 30 տարիներու ընթացքին շինարարական մարզի մէջ հսկայ ծաւալ ստացած գործին: Յայտնենք, որ Տէր եւ Տիկին Աւօ եւ Ճէքի Թեւանեանները նեցուկ կը կանգնին համայնքի բոլոր որակաւոր ձեռնարկներուն եւ բարերարներ են Ազգային Առաջնորդարանին: Հանդիսութեան ասարտին Սրբազան Հայրը իր շնորհաւորանքի խօսքը ուղղեց Թեւանեան ամուլին ու իրենց զաւակներուն՝ Մասիս եւ Տէվլիտ Թեւանեաններուն այս աննախընթաց երեկոյին համար: Ան վեր առաւ Աւօ Թեւանեանի Հայ Մարդու արժանիքները ապա աղօթքով փակեց հանդիսութիւնը:



Ուրբ 14 Յունիս – Սրբազան Հօր եւ Թեմական Խորհուրդի հրաւերով Առաջնորդարանի մէջ տեղի ունեցաւ Քոքթէյլ ի պատիւ բոլոր այն անձանց, որոնք իրենց կամատր մասնակցութիւնը բերին Վեհափառ Հօր Աւստրալիա այցելութիւնը յաջողցնելու աշխատանքին ի նպաստ: Տեղի ներդրութեան պատճառաւ կարելի չէր եղած մէկ քոքթէյլով շնորհակալութիւն յայտնել բոլոր մասնակիցներուն: Այս երկրորդն էր, առաջինը՝ Մարտին: Ներկայ էին 70ի շուրջ հրաւիրեալներ (արուեստագէտներ, երիտասարդներ, տիկնանց օժանդակ մարմիններ, յանձնախումբերու անդամներ): Կերակուրներու մատակարարումն ու հրամցնելու աշխատանքը ստանձնած էին Առաջնորդարանի Տիկնանց Ժրաջան



Յանձնախումբի անդամուհիները: Ատենապետ Պրն Սարգիս Տեր Պետրոսեանի բարի գալուստի խօսքէն ետք իր շնորհակալութեան ու քաջալերանքի խօսքը արտասանեց Սրբազան Հայրը եւ անգամ մը եւս շեշտեց որ Առաջնորդարանը յանձնառու է եւ պիտի մնայ ծառայելու յօգուտ Աւստրալիոյ Հայ համայնքին եւ Հայ եկեղեցոյ գերագոյն շահերուն:



Շր 15 Յունիս – Մեծ ուրախութիւն է երբ Հայ վարժարաններու մանուկները կարգով եկեղեցի կու գան եւ երկիւղածութեամբ կը ստանան հաղորդութիւն, վառ կը պահեն մեր նախնեաց ասանդութիւնները եւ կը լիցքաւորուին նոր աւիշով: Այսպէս, նախօրօք ճշդուած ժամադրութեամբ, 15 Յունիսի կէսօրէ ետք ՀԲԸՄ Ալէք Մանուկեան Վարժարանի աշակերտութիւնը եւ ուսուցչական կազմը դիմաւորուեցան Սրբազան Հօր եւ Արժանապատիւ քահանայ հայրերուն կողմէ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ մէջ: Տեղի ունեցաւ հակիրճ ժամերգութիւն, որմէ ետք հաղորդութիւն տրուեցաւ աշակերտութեան, անոնց ուսուցիչ-ուսուցչուհիներուն, ինամակալ մարմնի կարգ մը անդամներուն եւ ընկերացող ծնողներուն: Սրբազան հայրը շնորհակալութիւն յայտնեց վարժարանի պատասխանատուներուն, որ ամէն տարի, գիտակից իրենց

դաստիարակի պատասխանատուութեան, կ'առաջնորդեն աշակերտները եկեղեցի: Արարողութենէն ետք ուսուցիչները առաջնորդեցին աշակերտները դէպի դպրոց շարունակելու համար հայեցի դաստիարակութեան ջամբումը մեր նոր սերունդին:

Կիր 16 Յունիս – «Քսան Կախաղաններ»ու 104րդ տարելիցի առթիւ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ մէջ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն Սրբազան Հօր հանդիսապետութեամբ: Մեր ազատագրական պայքարի պատմութեան մէջ Քսան Կախաղանները յատուկ տեղ կը գրաւեն: Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան անդամ այս 20 հերոսները ձեռքակալուեցան Իթթիհատական կառավարութեան կողմէ որպէս յեղափոխականներ, որոնք ծրագրած էին մահապատիժ Ատանայի ջարդին պատասխանատու Իթթիհատականներուն եւ պայքարելու ստեղծելու համար Միացեալ եւ Անկախ Հայաստան: 15 Յունիս 1915ին Պոլսոյ Սուլթան Պայազիտ հրապարակին մէջ 20 դատապարտեալները կախաղան բարձրացան: Յաւարտ հոգեհանգստեան, Սրբազան Հայրը, Տեր Աւետիս Քահանայ Համբարձումեան, Հնչակեան Կուսակցութեան Աւստրալիոյ Ղեկավար մարմնի անդամներ եւ ազգայիններ ուղղուեցան Պօշան Փարքի Յեղասպանութեան Խաչքար, որուն առջեւ կատարուեցաւ աղօթք ի հանգիստ քսաններու հոգիներուն: Խօսք առաւ Պրն Յակոբ Մանդուրեան եւ պանծացուց յիշատակը 20 հերոսներուն:



Սրբազան Հայրը իր փակման աղօթքէն առաջ խօսք առաւ եւ ըսաւ որ պէտք է վառ պահել յիշատակը նպատակ հետապնդող այս հերոսներուն եւ անոնց նմաններուն, որոնք մեզի համար չեն մեռած այլ կ'ապրին: Որովհետեւ, բանաստեղծի խօսքերով՝ «...եւ յիշատակս ալ թառամի ոհ այն ատեն ես կը մեռնիմ...» Տեղի ունեցաւ Ծաղկեպսակներու զետեղում Խաչքարին առջեւ:

Կիր 16 Յունիս – Հանդիսապետութեամբ Սրբազան Հօր եւ կազմակերպութեամբ Հայ Եկեղեցոյ Երիտասարդաց Միութեան Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ մէջ տեղի ունեցաւ «Մթնշաղի Արարողութիւն» (Dusk Service): Յաջորդաբար երրորդ տարին է որ այս արարողութիւնը տեղի կ'ունենայ բացատրելու համար Հայ Եկեղեցոյ Պատարագին իմաստը: Պատարագը, որ կատարեց Տեր Աւետիս Քահանան, ունէր դաստիարակչական հանգամանք: Բացատրութիւններով, անգլերէն լեզուով, զայն կ'ընդմիջէին Երիտասարդականի բացատրողներու խմբակը: Երգեցողութիւնը կատարեցին երիտասարդականի անդամները իսկ սպասարկութիւնը՝ երիտասարդական

ուրարակիրներ եւ կիսասարկաւագները: Ներկաները, թիով 40, մեծապէս օգտուեցան տրուած բացատրութիւններէն, որովհետեւ անոնք կը տրուէին Պատարագի ընթացքին: Սրբազան Հայրը իր եզրափակիչ խօսքին մէջ գովեստով արտայայտուեցաւ Երիտասարդներու այս խիստ կարեւոր նախաձեռնութեան մասին, կատարեց փոքր թելադրանքներ եւ տուաւ յաւելեալ բացատրութիւններ մեր Պատարագին մասին: Ներկաները Էտկարեան սրահին մէջ հիւրասիրուեցան Երիտասարդներու կողմէ եւ առիթ ունեցան յաւելեալ հարցեր տալու Տէր Հօր եւ Սրբազան Հօր Պատարագի եւ մեր ծիսակատարութեան մասին: Փարոս կը շնորհատրէ Երիտասարդականի վարչութիւնը այս ձեռնարկին համար եւ կը մաղթէ նորանոր յաջողութիւններ:



Բջ 17 Յունիս – Դիւանապետին ընկերակցութեամբ իր գրասենեակին մէջ Սրբազան Հայրը ընդունեց Աւստրալիոյ Համազգայինի Շրջանային Վարչութեան ատենապետ Տիար Վիգէն Գալլօլէանը: Հանդիպման նպատակն էր ծրագրել գործնական աշխատանքը 18 Հոկտեմբեր 2019ի համերգին կատարողութեամբ հայրենի «Արմէնիա Լարային Քառեակ»ին նուիրուած **Կումիտասի ծննդեան 150ամեակին**, որ միասնաբար կը կազմակերպեն Համազգայինն ու Առաջնորդարանը: Որոշուեցաւ կազմել յատուկ յանձնախումբ մը յառաջ տանելու համար կազմակերպչական աշխատանքը:

Դջ 19 Յունիս եւ Եջ 27 Յունիսին – Սրբազան Հայրը նախագահեց Հայ Գաղութի Բարեկեցութեան Կեդրոնի հերթական եւ արտահերթ ժողովներուն:

Եջ 20 Յունիս – Դիւանապետը մասնակցեցաւ NSW Ecumenical Council Executiveի հերթական ժողովին, ուր լսել է տք նախագահ Ռէյ Արք Ուիլիքմսընի եւ Ընդհանուր Քարտուղար Շնուտա Քահանայ Մանսուրի տեղեկագիրները, քննարկուեցան յանձնաժողովներու գործունէութիւնը, յառաջիկայ 25 Յունիսին տեղի ունենալիք եկեղեցապետերու ժողովը, 11 Օգոստոսին տեղի ունենալիք դրամահաւաքի ընթրիքը: Դիւանապետը, որ ընդհանուր պատասխանատուն է այս ձեռնարկին, զեկուցեց ներկաներուն ցարդ տարուած աշխատանքին մասին եւ պահանջեց աւելի յանձնառու ըլլալ ու մասնակցիլ: Ժողովը զբաղեցաւ Կրօնական ազատութեանց բարդ հարցով եւ կատարեց առաջարկութիւններ:



Ուրբ 21 Յունիս – Դիւանապետ Նշան Պասմաճեան ներկայ եղաւ Refugee Weekի առիթով տեղի ունեցած դրամահաւաք-պաշտամունքին, որ տեղի ունեցաւ Պրորոտտի St Paul's Anglican Churchի մէջ, որուն հոգեւոր հովին է NSWECի փոխ նախագահ Ճէյմս Քահանայ Քոլինզը: Քահանան դրուատանքով արտայայտուեցաւ Հայ եկեղեցոյ տարած աշխատանքին գաղթականներու առնչուած եւ անոր էփիմենիք աշխատանքներու մասնակցութեան համար:



Կիր 23 Յունիս – Սրբազան Հօր հովանաւորութեամբ եւ մասնակցութեամբ տօնակատարուեցաւ Յովհաննէս Թումանեանի Ծննդեան 150ամեակի յուշահանդէսը կազմակերպութեամբ Համազգայինի Շրջանային Վարչութեան Գրական-Գեղարուեստական Յանձնախումբին: Սրբազան Հօր ընկերացան Արժ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեանը, Արժ Տէր Սեւոյիս Քահանայ Համբարձումեանը, Թեմական Խորհուրդի փոխ ատենապետ Ստեփան Գրգեաշարեանը, Գեորգ Չափրագեանը եւ դիւանապետը: Գեղարուեստական յայտագրի ընդմէջէն հանդիսատեսը ծանօթացաւ Թումանեան մարդուն, հայասերին, բարի նկարագրի տէր անձին, վճռակամ, անձնագոհ, փիլիսոփայ բանաստեղծին: Բարձր մակարդակ վայելող այս յայտագրի գործադրութեան հանդիսավարներն

էին Մանուկ Կոտոյեան եւ Մոսիկ Ինճէճիկեան, որոնք նաեւ մասնակից դարձան կատարումներուն ասմունքելով Թումանեանի քերթուածներէն եւ քառեակներէն: Յայտագրին իրենց մասնակցութիւնը բերին Համագայինի շաբաթօրեայ եւ ամէնօրեայ վարժարաններու աշակերտներ, Նայիրի երգչախումբը, Միտնի Պարի անսամպլը եւ Նուպար Խաչատուրեան թատերախումբը: Սրբազան Հայրը հրաւիրուեցաւ կատարելու փակման խօսքն ու աղօթքը: Ան շնորհաւորեց Համագայինի Շրջանային Վարչութիւնը այսպիսի գեղեցիկ յայտագիր պատրաստելուն համար, գնաստեց կազմակերպիչ յանձնախումբի տարած հոյակապ աշխատանքը, յայտագրին մասնակիցները ինչպէս նաեւ Թումանեանը արժեւորող 250 հանդիսատեսները եւ Միտնիի հայկական զանազան կազմակերպութեանց ներկայացուցիչները: Սրբազան Հայրը յաւելեալ մանրամասնութիւններ փոխանցեց Ամենայն Հայոց հանճարեղ բանաստեղծին մասին, ամբողջացնելով Թումանեանի մասին ճոխ տեղեկութիւնները: Երեկոն իր լրումին հասաւ Սրբազան Հօր Պահպանիչով:



Գ2 25 Յունիս – Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Դիւանապետին մասնակցեցաւ NSW Ecumenical Council ի Եկեղեցապետերու ժողովին, որ տեղի կ'ունենայ 6 ամիսը անգամ մը: Ժողովը գումարուեցաւ Pitt Street Uniting Church ի մէջ, ընդհանուր թեմա ունենալով «Perspectives on the Society we live in»: Ժողովին մասնակցեցաւ նաեւ Լոնտոնի Ղափի եկեղեցոյ Առաջնորդ Անկելոս Արքեպիսկոպոսը: Բարձրաշնորհ Արքեպիսկոպոսը այն հմուտ հոգեւորականներէն է որ մասնագիտացած է միջազգային կրօնքի եւ հաւատքի ազատութեան նիւթին մէջ եւ որուն ջատագով է: Ան ատենապետն է զանազան եւրոպական կազմակերպութիւններու, որոնք կը զբաղին մարդկային իրաւանց, գաղթականներու եւ կրօնական ազատութեան հարցերով: Արքեպիսկոպոսը ժողովին ներկայացուց «Արժանավայել կեանք մը ապրիլ բազմակարծիք հասարակութեան մը մէջ» (Living respectfully in a pluralist society) հետաքրքրական նիւթը, որմէ ետք տեղի ունեցաւ Martin Mosebach ի «The 21 – A Journey into the Land of Coptic Martyrs» գիրքին շնորհահանդէսը: Գիրքը կը

նահատակուեցան Լիպիոյ մէջ Իսլամական Պետութեան հրոսակներուն կողմէ: Կատարուեցաւ գիրքին բարոյական եւ գաղափարական վերլուծումը: Կէսօրէ ետք Արքեպիսկոպոսը ներկայացուց «The Principle of Religious Freedom and how to put it into practice in a diverse society» նիւթը: Տեղի ունեցաւ կլոր սեղանի շուրջ զրոյց, որուն իր մասնակցութիւնը բերաւ Սրբազան Հայրը եւ բացատրեց Հայ Առաքելական Եկեղեցոյ կեցուածքը այս հարցին կապակցութեամբ եւ որ արժանացաւ մասնակիցներուն



վերաբերի այն 20 Եգիպտացի եւ մէկ Քէնիացի քրիստոնէայ գործաւորներուն, որոնք վասն հաւատոյ

գնահատանքին: Սրբազան Հայրը նաեւ զեկուցեց Վեհափառ Հօր այցելութեան մասին եւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց որոնք անձամբ կամ ներկայացուցիչներու միջոցաւ ներկայ եղան Վեհափառ Հօր այցին առնչուած միջոցառումներուն: Ան զեկուցեց նաեւ Մելպուրնի Սուրբ Աստուածածին Եկեղեցոյ Դէպի Երուսաղէմ, Թիֆլիս եւ Հայաստան կազմակերպած ուխտագնացութիւն – շրջապտոյտին ինչպէս նաեւ թեմին մէջ կատարելի ապագայ աշխատանքներուն մասին: Եկեղեցապետերու յաջորդ ժողովը տեղի պիտի ունենայ 3 Դեկտեմբերին:

Գշ 25 Յունիս – Սրբազան Հօր նախագահութեամբ տեղի ունեցաւ Թեմական հերթական լիագումար ժողովը: Թեմական Պատգամատրական Ժողովին (18 Մայիս) ետք բաւական խճողուած օրակարգ ունէր լուծելիք այս ժողովը: Ժողովը լսեց Սրբազան Հօր տարած քառասնօրեայ գործունէութեան զեկուցումը եւ իր գնահատանքը արձանագրեց Առաջնորդարանի տարած գործունէութեան՝ ներագգային թէ յարաբերական եկեղեցական, միջ կրօնական եւ հոգեւոր դաշտերէ ներս: Քննարկուեցան Կոմիտասի ծննդեան 150ամեակին նշումին առնչուող Հայ Եկեղեցոյ Երիտասարդաց Միութեան կազմակերպած ձեռնարկը (29 Մեպտեմբեր) եւ Համագգայինի հետ միատեղ կազմակերպուած ձեռնարկը (18 Հոկտեմբեր): Այս յատուկ առիթին համար հրաւիրուած է հայրենի վաստակատր «Արմենիա Լարային Քառեակը»: Քննարկուեցաւ նաեւ ՆԶԻ Օքլանտ քաղաքին մէջ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին պաշտօնապէս արձանագրելու հարցը: Արձանագրութեան աշխատանքները կը տարուին Օքլանտի երեք Հայ ազգայիններու կողմէ: Ժողովը մօտէն քննարկեց նաեւ Երիտասարդութեան հետ առնչուած ընդհանուր հարցեր:

Դշ 26 Յունիս – Առաւօտուն, նախագահութեամբ Սրբազան հօր եւ մասնակցութեամբ թեմական լման կազմին եւ դիւանապետին տեղի ունեցաւ Թեմի փլանատրման ժողովներու շարունակելի նիստերուն առաջինը: Հարցերը ներկայացուց Պրն Ստեփան Գրգեաշարեան: Ժողովականները իրենց ներդրումը բերին առաջարկներ ներկայացնելով թէ ինչ պէտք է ըլլան Թեմական Խորհուրդի իրագործելի նպատակները յաջորդ 3 տարիներուն: Կարծիքներու համադրումը պիտի կատարէ Պրն Գրգեաշարեան, որմէ ետք տեղի պիտի ունենան երկրորդ եւ միւս նիստերը:



Եշ 27 Յունիս – Դիւանապետ Նշան Պասմաճեան մասնակցեցաւ ընթրիքին ի պատիւ Metropolitan Geevarghese Coorilos, Moderator, Commission on World Mission and Evangelism, World Council of Churchesին. Եպիսկոպոսը, որ Աւստրալիա ժամանած էր National Council of Churches Australia (NCCA) ի հրաւերով, մասնակցելու Ազգային 10րդ Ֆօրումին, խօսեցաւ **“Mission: Turning the World Upside Down”** նիւթին մասին, թէ ինչպէս կարելի էր աշխարհը շուռ տալ, ինչպէս պէտք էր մամոնայի պաշտամունքը դադրեցնել եւ գործադրել քրիստոնէական ուսուցումները: Մէթրոպոլիտը իր մասնակցութիւնը բերաւ Քանպերայի համագումարին՝ 23-25 Յունիս եւ ելոյթներ ունեցաւ այնտեղ եւ Մելպուրն: Եպիսկոպոսը մօտէն կը ճանչնայ Հայ Առաքելական Եկեղեցին եւ յարաբերութիւն ունի Հայ եկեղեցոյ բարձրաստիճան հոգեւորականներու հետ իր էփիմենիք պաշտօնատարի հանգամանքով:

Ուրբ 28 Յունիս – Առաջնորդ Սրբազան Հօր եւ Թեմական Խորհուրդին հրաւերով Առաջնորդարանի մէջ տեղի ունեցաւ մեծարանքի ճաշկերոյթ ի պատիւ Թեմական Խորհուրդի ատենապետ Տիար Սարգիս Տէր Պետրոսեանի, անոր Order of Australia – Member of the Order (AM)ի տուուչութեան առթիւ: Ներկայ էին յոբելէարի ընտանիքի անդամները, զուակներն ու թոռները, Մխիթարեան Միաբանութենէն Հայր Վահան Օհանեանը, որ Արա Քաթիպի հետ հեղինակն է The Armenian Genocide – Prelude and Aftermath As Reported in the US Press բազմահատոր աշխատութեան: Հայր Սուրբը Աւստրալիոյ մէջ պիտի ունենայ ելոյթներ իր աշխատութեան մասին: Ներկայ էին նաեւ Տէր եւ Տիկին Վարուժան Կիլիկեանները, Պրն Վարուժան ինքն է որ դիմած էր պետութեան Սարգիս Տէր Պետրոսեանի պարգեւատրման համար եւ իր առաջարկը ընդունուած էր: Համարեա լրիւ կազմով ներկայ էր Թեմական Խորհուրդը: Հրաւիրեալներու շարքին էին



Արժանապատիւ Քահանայ Հայրերը, Սուրբ Յարութիւն եւ Սուրբ Երրորդութիւն եկեղեցոյ ծխական խորհուրդներու անդամները, Կալուածոց Յանձնախումբի ներկայացուցիչները: Բարձր որակի կերակուրները պատրաստուած էին եւ մատուցուեցան Առաջնորդարանի Տիկնանց Յանձնախումբի տիկիներուն կողմէ արժանանալով ներկաներու բարձր գնահատանքին:



Թեմական Խորհուրդի փոխ ատենապետ Պրն Ստեփան Գրգեաշարեան ներկայացուց Պրն Տէր Պետրոսեանը, վեր առնելով անոր մարդկային եւ միութենական յանձնառու անձի արժանիքները, անոր բարեգործութիւնը եւ նուիրուածութիւնը Հայ ազգին ու Հայ եկեղեցոյ: «Աւստրալիոյ ալ մեծ ծառայութիւն մատուցած է Սարգիսը» ըսաւ Պրն Ստեփան, « ան իր ժամացոյցի բարձրորակ Քլասիք մակնիշով Աւստրալական իր ընկերութիւնը հանրածանօթ դարձուց ի սփիւռս աշխարհի»: Պրն Ստեփան անդրադարձաւ այն իրողութեան որ Սարգիս կարողացաւ ժամացոյց վաճառել Զուիցերիա, որ համագործ է Էսքիմացիներուն սառուց կարենալ վաճառելուն:



Հիմնուով խառն եւ յանուն Տէր Պետրոսեան ընտանիքին խօսք առաւ յոբելեարի զաւակը՝ Աւօ Տէր Պետրոսեանը: Ան իր երախտագիտութիւնը յայտնեց իր հօր զինք իր կեանքի բոլոր քայլերուն մէջ առաջնորդած ըլլալուն եւ տիպար հայր ըլլալուն համար: Խօսելով հօր գործի եւ ազգային մարդ ըլլալուն մասին, Աւոյի խօսքերով « ...հայրս կամ գործի կ'ըլլար կամ ժողովի, բախտատր էր որ իր հոպին՝ ժամագործութիւնը, դարձուձած էր իր գործը , իր երկրորդ հոպին իր ազգին ծառայելն էր»: Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Պետրոս Զօրլուն դրուատեց Սարգիս Տէր Պետրոսեանի եկեղեցասիրութիւնը, որ ան որպէս Թեմական Խորհուրդի ատենապետ ամէն կիրակի մասնակից էր Պատարագին եւ օրինակ բոլորին:

Խօսքը տրուեցաւ յոբելեարին: Ան նախ շնորհակալութիւն յայտնեց կազմակերպողներուն ապա կատարեց ամփոփ ինքնակենսագրութիւն մը եւ պատմեց թէ ինչպէ՛ս իր ծնողքն ու մեծ մայրը իր մէջ եկեղեցասիրութիւնը դրոշմած էին դէռ պատանի տարիքին: Բացատրեց թէ ինչպէս ինք կարողացած էր համադրել իր կուսակցականի (ՀՅԴի անդամ), ՀՍԸՄի անդամ (հիմնադիր անդամ ՀՍԸՄի մասնաճիւղի, ՀամաՀՍԸՄական մարզախաղերու, «Մարգիկ» պաշտօնաթերթի, Գօլստրն Ճեմարանի եւայլն) եւ իր եկեղեցական պարտականութիւնները: Ան տակաւին Գարեգին Գազանձեան Արքեպիսկոպոսի օրէն մինչեւ Ադան եւ Հայկազուն Սրբազաններ նեցուկ հանդիսացած է եւ պիտի հանդիսանայ Հայ Առաքելական Եկեղեցոյ, որովհետեւ շնորհիւ Հայ եկեղեցոյ եւ Հայ դպրոցին ու ազգային կառոյցներուն է որ Հայը կարելի է Հայ պահել: Փարոսի խմբագրութիւնը իր կարգին կը շնորհաւորէ Պրն Տէր Պետրոսեանը իր պարգեւատրման արժանանալուն, արդիւնք՝ իր անմնացորդ ծառայութեան: Ան քաջալերողներէն մէկը եղած է եւ է Փարոսին՝ հիմնադրութենէն մինչեւ օրս:



Իր եզրափակիչ խօսքով հանդես եկաւ Սրբազան հայրը, որ 6 տարի առաջ, առաջին օրէն որ ճանչցած էր Պրն Տէր Պետրոսեանը անոր մէջ տեսած էր բարի անձը, ազգին ու եկեղեցւոյ ծառայող համեստ եւ վճռակամ մարդը: «Այսօր որ Առաջնորդարան ունինք որպէս մեր ազգին տունը, ուր այսօր հաւաքուած ենք՝ զայն կը պարտինք Սարգիս Տէր Պետրոսեանին եւ իր նման մտածողներուն» ըսաւ Սրբազանը: Ան դրուատանքով խօսեցաւ Տէր Պետրոսեանի ներդրումին մասին իր պատկանած կուսակցութեան, ՀՄԸՄին, որպէս պատասխանատուութեան գիտակից եւ միասնականութեան հաւատացող անձնաւորութիւն: Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց Վարուժան Կիւլէտերեանին, որ դիմած էր պետութեան, որ ընդառաջ գացած էր անոր առաջարկին եւ այսօր պարգեւատրուած էր Թեմական Խորհուրդի ատենապետը, հպարտութիւն բերելով մեր բոլորին: Ան շնորհակալութիւն յայտնեց նաեւ Տէր Պետրոսեանի ընտանիքի բոլոր անդամներուն, որոնք գիտակից իրենց ամուսնոյն, հօր եւ մեծ հօր արժանիքներուն այստեղ էին միասին ըմբռնելու անոր եւ մեր բոլորին ուրախութիւնը: Սրբազանը չնոքցաւ իր երախտագիտական զգացումները փոխանցելու նաեւ Աւստրալիոյ պետութեան: Կարկանդակի հատումի ընթացքին Պրն Տէր Պետրոսեանին յանձնուեցաւ յուշանուէր մը Թեմական եւ ծխական խորհուրդներուն կողմէ: Իսկ առ ի գնահատանք Առաջնորդարանի Տիկնանց Յանձնախումբի վերջին մէկ տարուան ընթացքին կատարած ծառայութեանց՝ Պրն Տէր Պետրոսեան, յանուն Թեմական Խորհուրդին, նուիրեց Քլասիք մակնիշի ժամացոյցներ:



Պաշտօնական յայտագիրը իր լրումին հասաւ Սրբազան Հօր աղօթքով: Հիւրերը իրենք զիրենք կը զգային իրենց տան հարազատ մթնոլորտին մէջ եւ չէին ուզեր բաժնուիլ իրարմէ՝ ուրախալի երեւոյթ եւ փաստ Առաջնորդարանին ազգին տունը ըլլալու հանգամանքին:

Շբ 29 Յունիս – Առաջնորդարանին մէջ Սրբազան հայրը ընդունեց Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Միութեան (ACYA) վեց անդամներ ընկերակցութեամբ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանին: Հանդիպման նպատակն էր զօրացնել յարաբերութիւնները Առաջնորդ Հօր հետ եւ ստանալ ուղղութիւն իրենց տանելիք աշխատանքներուն մէջ: Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց երիտասարդներու կազմակերպելիք միջ կրօնական Աղօթք Խաղաղութեան Համար ձեռնարկին ինչպէս նաեւ 29 Սեպտեմբերին կազմակերպուած Կուփտասի ծննդեան 150 ամեակի յուշահանդէսին:



Սրբազան Հայրը նաեւ տուաւ աստուածաբանական բացատրութիւններ մեր եկեղեցւոյ ծխակատարութեան մասին, որ դաստիարակիչ հանգամանք ունէր այցելուներուն համար: Ան գովեստով արտայայտուեցաւ Dusk Serviceի մասին եւ տուաւ յաւելեալ լուսաբանութիւններ խնդրելով երիտասարդներէն ներկայացուելիք նիւթերուն պատճէնը իրեն ներկայացնել նախ քան ձեռնարկ, որպէսզի ինք իր ներդրումը ունենայ յօգուտ աւելի յաջող ձեռնարկի: Ան յանձնարարեց նաեւ դաստիարակչական պատարագներ մատուցել դպրոցներուն մէջ, որոնք կը բացատրեն Հայ աշակերտութեան եւ ուսանող տարրին թէ ինչ է եւ ինչ կը խորհրդանշէ մեր Պատարագը: 1,5 ժամ տևող հանդիպումը մեծ խանդավառութիւն ներշնչեց մեր երիտասարդներուն:

Շբ 29 Յունիս – Ներկայացնելով Սրբազան Հայրը, Դիւանապետ Նշան Պատմաճեան մասնակցեցաւ Յոյն Ուղղափառ Եկեղեցւոյ Աստրալիոյ նորընտիր Առաջնորդ Մակարիոս Արքեպիսկոպոսի գահակալութեան հանդիսութեան, որ տեղի ունեցաւ Տարի Հիլզ արուարձանի 95 տարի առաջ կառուցուած Cathedral of the Annunciation of Our Lady մայր տաճարին մէջ: Յոյն համայնքը մեծ եւ կարեւոր համայնքներէն մին է Աւստրալիոյ մէջ: Բազմաճապար ժողովուրդ հաւաքուած էր իրենց ուրախութիւնը արտայայտելու նորին սրբազնութեան գահակալութեան առիթով:

Պետական ներկայությունն ալ գերիշխող էր յանձինն նահանգապետուհի Գլատիս Պերեճիքլեանի, Գաղթի նախարար Տէյվիտ Քոլմանի (որպէս ներկայացուցիչ Վարչապետ Սքոթ Սօրիսընի), դաշնակցային ընդդիմութեան ղեկավար Անթընի Ալպանիզիի, նախարար Ճոն Սիտոթիի եւ այլոց: 70է աւելի բարձրաստիճան հոգեւորականներ եւ եկեղեցիներու ներկայացուցիչներ կը գտնուէին հրաւիրեալներու շարքին: Այս առիթով արտասահմանէն ժամանած էին Յոյն Ուղղափառ թեմերու ներկայացուցիչ հոգեւորականներ: Հոգեւարար արարողութենէն ետք խօսք առին նահանգապետուհին, վարչապետի ներկայացուցիչը եւ իրենց զօրակցութիւնը յայտնեցին յոյն համայնքին ինչպէս նաեւ արտասահմանէն բարձրաստիճան հոգեւորականները: Խօսք առաւ նաեւ վախճանեալ Սթիլիանոս



Արքեպիսկոպոսի երկար տարիներու հիւանդութեան ստեն տեղապահ Առաջնորդ Մերաֆիմ Եպիսկոպոսը, որ իր հաւատարմութիւնը եւ զօրակցութիւնը յայտնեց նորընտիր գահակալին: Ապա երկլեզու, Յունարէն եւ Անգլերէն, սրտի խօսք արտասանեց Մակարիոս Արքեպիսկոպոսը: Արարողութենէն ետք, ի ներկայութեան Նիւ Մաուրթ Ուէլզի Ընդհանուր Կառավարիչ Մարկարէթ Պիզլիի եւ 700է աւելի հիւրերու տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթ Տոյթըն Հաուսի մէջ: Դիւանապետը, անհատաբար, մի քանի վայրկեան քաղաքավարական հանդիպում ունեցաւ Մակարիոս Արքին ինչպէս նաեւ Կառավարիչին հետ: Արքը իր գոհունակութիւնը յայտնեց Հայ եւ Յոյն եկեղեցիներու բարեկամական յարաբերութիւններուն եւ երկու ազգերուն ճակատագրակից ըլլալուն մասին: Դիւանապետը Արքին փոխանցեց Հայկազուն Սրբազան հօր ջերմ բարեմաղթանքները: Կառավարիչը իր ուրախութիւնը յայտնեց որ հայազգի Մարգիս Տէր Պետրոսեանը պարգեւատրուած էր իր կողմէ շքանշանով եւ իր բարեմաղթանքը կատարեց Սրբազան Հօր եւ թեմական խորհուրդի անդամներուն:

Կիր 30 Յունիս – Հանդիսապետութեամբ Սրբազան Հօր տեղի ունեցաւ հոգեհանգիստ Երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին վախճանման 20րդ տարելիցին առիթով: Սրբազան Հայրը, որ Սուրբ Էջմիածնի մէջ գործակիցը եղած է վախճանեալ Վեհափառին, հիացմունքով եւ երախտագիտութեամբ անդրադարձաւ անոր կեանքին եւ գործունէութեան, անոր գուրգուրոտ նկարագրին եւ մտատրական ու հոգեւոր արժանիքներուն: Ի յիշատակ երանաշնորհ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին, Փարոսի Յուլիսի թիւր պիտի յատկացուի հաւատք եւ ներշնչման աղբիւր Վեհափառին: Ան կէս դար ծառայեց Հայ Առաքելական Եկեղեցոյ աշխարհի չորս ծագերուն: Նորին Սրբութիւնը ճանչցուած էր որպէս յարգուած ղեկավար եւ գործօն մասնակից Էքիմենիք Շարժումին: Ան վախճանեցաւ 29 Յունիս 1999ին 67 տարեկան հասակին: Հայրապետը կորուստ էր ոչ միայն Հայ Եկեղեցոյ այլ նաեւ Քրիստոնէութեան ընդհանրապէս:



DIOCESAN NEWS

Saturday 2 June – His Eminence Archbishop Haigazoun Najarian, the Primate of Australia and New Zealand, accompanied by the Chancellor Nishan Basmajian attended the Ryde Hunters Hill Symphony Orchestra (RHHSO) recital held at the North Ryde Arts Community Centre, at the invitation of Mrs Rita Lepedjian, Founder and long-standing Chair of the RHHSO management committee appointed by Ryde City Council. It is worth noting that Mrs Lepedjian and her family have been devoted servants of the Armenian Church, in particular, the Church of Holy Resurrection as members of the church choir. Professor Levon Khachigian is also a member of the management committee. The Orchestra is comprised of 44 talented musicians (string, brass, woodwind, percussion and the piano). Compositions including Mozart, Haydn and Tchaikovsky received resounding applause from the 200 strong audience. The area of Ryde is known for its proportionally large number of Armenian residents. The Primate encouraged the committee members to persist in their pursuit to engage and connect with talented artists of the younger Armenian generation and to expand advertising to capture a wider viewing Armenian community audience.



Wednesday 5 June – At the invitation of the Armenian National Committee (Australia) *Hai Tad*, Archbishop Najarian, accompanied by Reverend Father Avetis Hambardzumyan, Diocesan Council Chairman Sarkis Der Bedrossian, Vice-Chairman Stepan Kerkyasharian and Chancellor Nishan Basmajian, participated in the 104th anniversary commemoration at 7.00pm in the Reception Room of the Legislative Assembly in the capital city, Canberra. This was the first time that such a commemoration was held in the capital city. The master of ceremonies, Diana Antanossian is the chairperson of the Canberra branch of the ANC. Representatives of community organisations, political figures and close to 70 Armenian and non-Armenian endorsers of the

Cause attended. The evening commenced with the Primate's prayer and blessing. The keynote speaker was Dr Panayiotis Diamadis, Vice –President of the Australian Institute for Holocaust and Genocide Studies' The esteemed speaker outlined that



recognition of the Armenian, Greek and Assyrian genocides is owed to the thousands of Anzac martyrs, Australians and New Zealanders, who sacrificed financially and with their lives for the deprived, the orphaned and unprotected. The ANC Executive Director Haig Kayserian delivered his message.



Thursday 6 June – At the invitation of the Armenian Relief Society Regional Committee, the Primate, Father Avetis and the Chancellor attended the informative lectures held in the Willoughby Cultural Centre with masters of ceremonies, Mrs Maral Pilibossian and Mrs Hasmig Zaratsian. The key presenters were Holy Trinity Church parish priest Very Reverend Father Yeremia Abgaryan and psychiatrist Dr Harutyun Jebejian. Father Yeremia addressed the topic “Moral and Family Values: Essential Elements for a Happy and Meaningful Life” from the Christian faith and Armenian cultural perspective, keenly




received by the over 100 attending. Dr Jebejian, an experienced and specialised psychiatrist, presented his lecture on the topic “Anxiety, Panic and Post Traumatic Stress Disorder”. Each lecturer held Q&A time providing detailed responses. The ARS chairperson Mrs Nora Sevagian expressed her appreciation of the important presentations by the speakers, recognising how this knowledge is essential to everyone. Paros editorial congratulates the organisers, who received the gratitude of members of the ARS and wider community who were present. The Archbishop expressed his encouraging impressions to the organisers, congratulated both the presenters and the ARS Regional Committee on the initiative to organise such a valuable event.



Friday 7 to 9 June – The Primate, accompanied by Deacon Vartan Elmasian, visited the small Armenian community of Auckland, New Zealand where he celebrated Holy Mass to comfort, encourage and motivate the perseverance of community-building activities, to energise their efforts with the potential to advance their service within the church and community. The Auckland Armenian community is comprised of close to 100 community members, who have settled over the last 25 years. The Armenian Society of New Zealand was established in 1997; opened the Saturday School, maintained their association with the Diocese and were represented at Diocesan Annual Meetings as observers; organised the officiating of Holy Mass and assembled their own choir. Over the last two years, three Armenian individuals have undertaken the role of the St Gregory the Illuminator Church Committee, with the aim of registering the church name with the government. The approval has been granted by the Primate, the Diocesan Assembly and the Diocesan Council and the registration process will commence in the near future. Accordingly, the Armenian Church will assume its official capacity in New Zealand.

On Saturday 8 June, an Episcopal Holy Mass was celebrated with close to 50 community faithful present. The *Shnorhali* Choir with Deacon Vartan Elmasian leading provided the singing of the liturgy. Following Holy Mass, Archbishop Najarian conducted the first Armenian marriage ceremony in Auckland, with the close to 50 community members present, all considered family by the newlyweds. Archbishop accompanied the community members with a visit to the cemetery, blessing the graves of those interred up to 20 years ago.

In the afternoon, the Archbishop blessed the recently erected Armenian alphabet monument, on the grounds of the Meadowbank Community House, as a gesture of appreciation from the Armenian community toward the Auckland people for their warm welcome and acceptance. In the evening, a community gathering was dedicated to the recent bestowal of the title of Archbishop upon the Primate and the erection of the monument. During the course of the evening, the Archbishop presented medals to the St Gregory the Illuminator Church Committee members, Hagop Yeldejian, Dr Zaven Panossian and Namir Battani. In response to the Primate’s elevation to Archbishop, the community presented the Primate with a native Kauri timber encased clock. During the evening, addresses were given, including the first Principal of the Armenian School, Mrs Salpy Yeldejian, who after congratulating the Primate, expressed her hope that the consecration of the St Gregory the Illuminator Auckland Church by the Primate’s hand would come to fruition one day. Reflecting on the monument, Salpy Yeldejian stated that, our church, culture, literature, compositions, music and architecture collaboratively encapsulate the Armenian nation. The Armenian nation embraced Christianity in the fourth century and in the fifth century Christianity embraced its national identity and for centuries the Church assumed the duty of our lost statehood, supported our nation and was able to keep our dispersed generations as one nation. “Today the blessing of the alphabet monument by the Archbishop is evidence and a symbol of our reality as one nation, one culture and one church”.



Wednesday 12 June - In the Diocesan Centre, the Archbishop and Chancellor received the former Ambassador of Lebanon to Armenia, Mr Gabriel Geara, who was accompanied during the visit by Mr Avedis Topouzian. Mr Geara held the post in Armenia for eight years and developed close relations with high-ranking government ministers, including official and social ties with the Catholicos. He has held concerns for the flow of emigration and has not held them back from authorities, as an ally of the Armenian people and Armenia. Archbishop expressed his appreciation to Mr Geara and Mr Topouzian and asked the Ambassador to continue the warm relations with frequent meetings to the Diocesan Centre.

Thursday 13 June - At the invitation of Mr and Mrs Avo and Jackie Tevanian, Archbishop Najarian, Father Avetis Hambardzumyan, Messrs Sarkis Der Bedrossian, Stepan Kerkyasharian, Kevork Tchaprastian and Nishan Basmajian participated in the 30th anniversary celebration of the establishment of the Tevanian family company, Avopiling, held at the Concourse in Chatswood. This event had distinct characteristics which exceeded a celebration involving food and drink – the participation of close to 400 invited guests, most of who were of non-Armenian descent. Avo and Jackie Tevanian succeeded in their intention for the purpose of



of the event which was to acquaint non-Armenians with native Armenian arts and culture. The program included folk dances performed by the AGBU Tamzara and the Hamazkaine Sydney Dance Ensemble; Mezzo Soprano Isabel Marcarian sang 'Pari Arakil'; and playing the fairly unfamiliar instrument to the majority, the Qanun, Meghri Oundjian; guitarist Sako Demirdjian and popular singer Johnnie Ohan performed a number of jazz numbers. Amongst the formal guests were, the Premier Gladys Berejiklian who rose to convey her sentiments, remarking on the

Tevanian's tenacious achievements, starting from nothing, growing over the 30 years into the tremendous scale of an enterprise it is today. We would mention that Mr and Mrs Avo and Jackie Tevanian are vigilant supporters of large-scale events held within the community and are sponsors of the Armenian Diocese. At the close of the event, Archbishop Najarian congratulated Mr and Mrs Avo and Jackie and their sons Masis and David Tevanian on this unprecedented event; commended Avo Tevanian on his patriotic principles and closed the evening with his benediction.

Tevanian's tenacious achievements, starting from nothing, growing over the 30 years into the tremendous scale of an enterprise it is today. We would mention that Mr and Mrs Avo and Jackie Tevanian are vigilant supporters of large-scale events held within the community and are sponsors of the Armenian Diocese. At the close of the event, Archbishop Najarian congratulated Mr and Mrs Avo and Jackie and their sons Masis and David Tevanian on this unprecedented event; commended Avo Tevanian on his patriotic principles and closed the evening with his benediction.



Friday 14 June – Hosted by the Primate and the Diocesan Council, the second cocktail party honouring volunteers who supported the recent Pontifical visit of His Holiness took place. The first reception was held in March and due to the limited area, the second was held to accommodate the large number of helpers. Close to the 70 guests included artists, youth and auxiliary body committee members. The catering was prepared and hosted by the diligent Diocesan Ladies Guild. The Chairman Mr Sarkis Der Bedrossian gave the welcoming address and the Primate, once again, reiterated his sentiments, that the Diocese will continue to remain committed to its service to the Australian-Armenian community and to the glory of the Armenian Church.



Saturday 15 June – It is a delight to witness school students of the Armenian schools attend church and receive Holy Communion with reverence, inspired, in keeping with the traditions of their ancestors. The children and teachers of the AGBU Alec Manoogian arrived for the pre-arranged afternoon service, greeted in the church by the Archbishop and the parish priests. An appropriate service was conducted, followed by the offering of Holy Communion to the students, the teaching faculty, the school board members and parents present. The Archbishop thanked the school’s governing body for their commitment to lead the students to church each year. Following the service, the teachers led the students back to their classes to continue the valuable education of Armenian in our future generation.

Sunday 16 June – A requiem service was held in Holy Resurrection Church, presided over by the Primate Archbishop Haigazoun Najarian, on the 104th anniversary of the 20 Hunchakian Gallows or the 20 Martyrs (*K’san Gakhaghan*); each hold an esteemed place in our quest and struggle for liberty. These revolutionary heroes were arrested and charged by the Ottoman Empire; the intention of the 20 had been to carry out the death penalty on the Adana genocide perpetrators and to initiate a united and independent Armenia. On 15 June 1915, in the Sultan Beyazit Square in Constantinople, the 20 condemned heroes were hung on the gallows. Following the requiem service, Archbishop Najarian, Father Avetis Hambarzumyan, Hunchakian Social Democratic Party Australian Chapter governing members and community members proceeded to the Beauchamp Park Memorial Khachkar where a prayer service was held for the eternal repose of the 20 souls. Mr Hagop Santourian reflected on the memory of the 20 martyrs. Before his closing prayer, the Archbishop expressed his thoughts, emphasising the importance of remembering these martyrs and many like them, who represent a poignant purpose, immortal in our memories, not deceased but live on; in the words of the poet “ Oh when my memory diminishes, oh but then will I die” Wreaths were placed before the Khachkar Monument.



Sunday 16 June – Under the presidency of the Primate, and organised by the Armenian Church Youth Auxiliary (ACYA), a Dusk Service was held in the Holy Resurrection Church. It is the third consecutive year this service has taken place, dedicated to instruction on the Armenian Church Holy Mass. The Holy Mass, celebrated by Parish Priest Father Avetis Hambarzumyan, took an explanatory mode. Members of the ACYA read segments throughout the liturgy in English. Members provided the singing accompaniment and member acolytes participated during the Mass. The number of close to 40 benefitted from the informative content during the actual service. With his concluding remarks, Archbishop Najarian

praised the ACYA for their initiative and involvement in this worthwhile style of teaching and offered some further explanations and suggestions. The members of the congregation were invited into the Edgarian Hall where refreshments were served by the ACYA, to further discuss and continue with their questions to Father Avetis and Archbishop Haigazoun regarding the Holy Mass and our rituals.



Paros editorial congratulates the ACYA committee members for their dedication to this event and wishes them continuing successes.



Monday 17 June – Accompanied by the Chancellor, Archbishop Najarian received the Hamazkaine Regional Chapter Committee chairman Mr Vicken Kalloghlian in the Diocesan Centre. The purpose of the meeting was to discuss joint efforts to commemorate the 150th anniversary of the birth of Gomidas, which will be a collaborative effort between Hamazkaine and the Diocese. It was decided that a committee be set up to oversee its organisation.

Wednesday 19 June and Thursday 27 June – The Archbishop presided over the Armenian Community Welfare Centre periodic and extraordinary meetings.

Thursday 20 June – The Chancellor participated in the NSW Ecumenical Council Executive Committee periodic meeting. After hearing the reports of the President Archbishop Ray Williamson and General Secretary Reverend Father Shenouda Mansour, discussions included the 25 June heads of churches' meeting and the 11 August fundraiser dinner. The Chancellor is overseeing this event so presented the committee an overview of the progress so far and urged the commitment and attendance of members at this event. The meeting discussed complex religious freedom issues and made suggestions.



Friday 21 June – The Chancellor was present at the Refugee Week fundraiser prayer service held in the parish of NSWEC Vice-President Reverend Father James Collins at the St Paul's Anglican Church, Burwood. Father Collins praised the efforts of the Armenian Church in relation to the needs of settling refugees and for its collaboration in ecumenical causes.




Sunday 23 June – Under the auspices of the Primate, the 150th anniversary of Hovhannes Tumanyan's birthday was commemorated, organised by the Hamazkaine Literary and Cultural Society committee. Accompanying Archbishop Najarian, were Archpriest Father Norayr Patanian, Father Avetis Hambardzumyan, Diocesan Council Vice Chairman Stepan Kerkyasharian, Kevork Tchaprastian and the Chancellor. During the course of the program, the audience was acquainted with the character of Tumanyan, his patriotism, his good will, his commitment, and the selfless, philosophical poet. Manoug Kotoyan and Mosig Inejigian organised this high caliber event presenting some of Tumanyan's pieces themselves. Hamazkaine Saturday school children participated, as did Hamazkaine Galstaun College students, the Nairi Choir, Sydney Dance Ensemble and Noubar Khatchadourian theatre group. The Archbishop was invited to the stage to offer his



remarks; in his closing words, Archbishop Haigazoun congratulated the Hamazkaine Regional Committee for this beautiful presentation, encouraged the organising committee for their significant efforts, all the participators and the 250 attending, including the various Sydney community organisational representatives. The Primate gave further enlightening details about our distinct, genius poet, completing the elaborate tribute. The evening closed with the Archbishop's benediction.

Tuesday 25 June – The Archbishop, accompanied by the Chancellor, participated in the NSW Ecumenical Council bi-annual heads of churches' meeting held at the Uniting Church on Pitt Street with the agenda, "Perspectives on the Society we live in". The Primate of the Coptic Orthodox Church of London, Archbishop Angaelos was also present for the meeting. The high-ranking cleric has been a staunch supporter and advocate in the pursuit of inter-religious co-operation and freedom of religion. He is the chairman of various European organisations which concentrate on human rights, refugees and religious freedom. The Archbishop presented an interesting talk "Living respectfully in a pluralistic society", followed by the launch

of the non-fiction book by Martin Mosebach “The 21 – A Journey into the Land of Coptic Martyrs”, examining the calling of the 20 Egyptian and one Kenyan Christians and their martyrdom in Libya at the hands of ISIS. The book was evaluated for its social and ideological worth. In the afternoon the Archbishop presented the topic “The Principle of Religious Freedom and how to put it into practice in a diverse society”. In the afternoon, a round table discussion followed, including Archbishop Najarian’s summation of the position of the Armenian Apostolic Church in these matters, receiving encouraging comments of fellow participants. Archbishop reported on the Catholicos’ pontifical visit and thanked the participants for their support with their presence or representation during the program of events. He reported on Melbourne St Mary’s Church pilgrimage tour of Jerusalem, Tbilisi and Armenia; and planned future diocesan projects. The next Heads of Churches meeting is scheduled for 3 December.



Tuesday 25 June – Archbishop presided over the Diocesan periodic meeting. Following the Annual Diocesan Assembly (18 May), there was now a fairly comprehensive agenda to be covered. The meeting heard the Primate’s activities’ report of the last forty days and his commendation at the efforts undertaken by the Diocesan office in developing community relations as well as with churches, inter-faith in spiritual fields. The commemoration of the 150th anniversary of Gomidas’ birth organised by the Armenian Church Youth of Auxiliary (29 September) was reviewed and the joint event to be organised with Hamazkaine (18 October). For this special event, the renowned ‘Armenia String Quartet’ has been invited. Also reviewed was the official registration of New Zealand’s Auckland St Gregory the Illuminator Church being

pursued by the three committee members. The meeting also paid close attention general youth related matters.

Wednesday 26 June – In the morning, with the Archbishop presiding, and the participation of all members of the Diocesan Council with the Chancellor, the first sitting of a series of planning and strategy meetings was held with Mr Stepan Kerkyasharian presenting the issues to address. The members provided their input and suggestions as to what should be the achievable objectives of the Diocesan Council over the next three years. Mr Kerkyasharian will collate the ideas after which the second and subsequent sittings will follow.



Thursday 27 June – Chancellor Nishan Basmajian participated in a dinner honouring Metropolitan Geevarghese Coorilos, Moderator, on the Commission on World Mission and Evangelism and the World Council of Churches. The Bishop is visiting Australia as the guest of the National Council of Churches Australia (NCCA) as speaker at the 10th NCCA Forum, his topic “Mission: Turning the World Upside Down” – how to transform the world from materialism to Christian values and principles. The Metropolitan participated in a conference in Canberra from 23 to 25 June, delivering speeches in Canberra and Melbourne. The Bishop is well acquainted with the Armenian Apostolic Church and has close interaction with high-ranking Armenian Church clerics due to his position in the ecumenical movement.

Friday 28 June – By the invitation of the Primate and Diocesan Council, a dinner was held to honour the Chairman of the Diocesan Council, Mr Sarkis Der Bedrossian in recognition on becoming a Member of the Order of Australia (AM). Present at the dinner were members of the guest of honour’s family, his children and grandchildren, Very Reverend Father Vahan Ohanian from the Mekhitarist Brotherhood who with Ara Ketibian is the author of a collection of books titled, “The Armenian Genocide – Prelude and Aftermath as Reported in the US Press”. The Reverend Father is presently





in Sydney to give talks at events regarding his works. Also present were Mr and Mrs Varoujan and Mayda Gulesserian, Varoujan himself being the key figure in successfully applying to the government for Sarkis Der Bedrossian's recognition. Additionally, all the Diocesan Council members were in attendance and among the guests were the Reverend Fathers, Parish Councillors from the Holy Resurrection Church, Parish Council Chairman of Holy Trinity Church and the Properties' Committee Chairman. The high standard of catering and service was provided by the Diocesan Ladies Guild receiving the commendation of all the attendees.

Vice- Chairman of the Diocesan Council, Mr Stepan Kerkyasharian

opened the evening reflecting on the personal merits of Sarkis Der Bedrossian as a humanitarian in his service to the community with his dedication to the Armenian nation and Armenian Church. "Sarkis has also made a great contribution to Australia," he said, "through his high quality Classique brand he has made his Australian company known throughout the world." Mr Kerkyasharian acknowledged Sarkis' prowess, so much so that he has been able to sell watches to the Swiss, and as the proverb goes he could probably sell ice to Eskimos.

On behalf of the Der Bedrossian family, the son of the honouree, Avo Der Bedrossian spoke fondly of his father expressing his deep gratitude for being such a wonderful role model and guiding his every footstep in life. Combined with humour, he gave an insight into his father's work ethic and nationalism by saying "... my father was always at work or at a meeting, he was fortunate that his hobby of watchmaking turned into his business with his second hobby being to serve his community and nation." Parish Council Chairman of the Armenian Apostolic Church of Holy Resurrection followed and testified to Sarkis Der Bedrossian's love for the church by saying, as the Diocesan Council Chairman his presence and participation in the Divine Liturgy every week was a wonderful example for all.



The honouree was then given the opportunity to speak. He firstly thanked the organisers before presenting a brief autobiography on how as a young boy, his parents and grandmother instilled in him a love for the church. He explained how he was able to balance his other interests as a party member (ARF), Homenetmen member (founding member of a HMEM branch, Pan-HMEM Armenian Games, editorial team of "Marzig" [Athlete] publication, Galstaun College, etc) and his church responsibilities. From the days of Archbishop Karekin Kazanjian to Archbishops Aghan and Haigazoun he has always been supportive of the Armenian Apostolic Church and will continue because it is by the grace of the Armenian Church and the Armenian School with the national institutions that makes it possible for Armenians to keep Armenian. In

its turn, The Paros editorial team extends its congratulations to Mr Sarkis Der Bedrossian as a recipient of the Order of Australia distinction as a result of his unwavering service. He has been among those who have encouraged Paros since the days of its inception until the present day.

In his closing remarks, the Archbishop noted how six years ago, from the first day he met Mr Der Bedrossian he saw in him his decency, his humble and resolute service towards his church and community. "Today, as we have this Diocesan Centre as the home for our community where we are gathered together this evening, we hold in esteem Sarkis Der Bedrossian and those who are like-minded", said the Archbishop. He spoke highly of Mr Der Bedrossian's convictions toward his affiliations with his political party, Homenetmen, with





a sound understanding of taking on responsibility and as a believer in the power of unity. He extended his gratitude to Varoujan Gulesserian for submitting and following up the request to the government which has now honoured the Chairman of the Diocesan Council and made us all very proud. He also conveyed his gratitude to all the members of the Der Bedrossian family who were present on the evening to share in their husband's, father and grandfather's joy with everyone. The Archbishop did not forget to convey his gratitude to the Australian Government also. During the cutting of the cake, Mr Der Bedrossian was presented with a congratulatory gift by the Diocesan and Parish Councils. To express his gratitude to the Diocesan Ladies Guild for their service to the Diocesan Centre over the past year, Mr Der Bedrossian gifted each one a Classique watch in the name of the Diocesan Council.



The official program concluded with the Archbishop's prayer. The guests felt themselves in the warm atmosphere of their home and were reluctant to depart from each other's company. It was a joyous vision and proof that the Diocesan Centre is truly the community's home.



Saturday 29 June – Archbishop Najarian received members of the Armenian Church Youth Auxiliary (ACYA) of the Holy Resurrection Church with Reverend Father Avetis Hambarzumyan. The purpose of the meeting was to strengthen their close relationship with the Archbishop and to receive his counselling on the direction the youth need to take in their service. The Primate commended the youth on their plans to organise an interfaith Prayer for Peace service as well as the Gomidas Concert for the 150th anniversary commemoration to be held on 29 September. Archbishop also provided theological explanation on our church rituals which was most educational for our youth. He praised the group for the presentation of the Dusk service and enlightened them with additional information, requesting in future they provide him with a transcript in advance for his helpful input in preparing for such events. He suggested conducting instructional liturgical services in Armenian schools to teach students the Divine Liturgy during their years of learning. The 1½ hour meeting encouraged and inspired the youth in its mission.

Saturday 29 June – Representing Archbishop Najarian, the Chancellor Nishan Basmajian attended the enthronement ceremony of the newly elected Primate of the Greek Orthodox Archdiocese of Australia, Archbishop Makarios held at the mother Cathedral of Annunciation of Our Lady built in the suburb of Surry Hills 95 years ago. The Greek community is one of the largest and important communities in Australia. Thousands of the community faithful were present to express their joy on the occasion of the enthronement. The presence of the government officials was also impressive which included the Premier The Hon Gladys Berejiklian, Immigration Minister The Hon David Coleman (representing The Prime Minister the Hon Scott Morrison), Federal Opposition Leader The Hon Anthony Albanese, Minister The Hon John Sidoti, etc. More than 70 high ranking clergy and church representatives were



among the guests. For this occasion, clergy representing worldwide Greek Orthodox dioceses were also present. Following the ceremony, the Premier and the Prime Minister's representative delivered her messages expressing their support of the Greek community, as did the high ranking clergy from abroad. Bishop Seraphim, assistant to the Primate who acted on behalf of late Primate Archbishop Stilianos during his long years of illness, also stated his loyalty and commitment to the newly elected enthroned. Accordingly, Archbishop Makarios responded with his heartfelt message in both Greek and English. Subsequent to the ceremony, with the presence of the Governor of NSW Margaret Beazley and over 700 guests, an official banquet was held at Doltone House. The Chancellor had the brief opportunity to personally meet with Archbishop Makarios as well as the Governor.



The Archbishop expressed his satisfaction at the cordial relations between the Armenian and Greek churches and the fate shared by the two nations.

The Governor expressed her delight at recently bestowing the Order of Australia Medal to Sarkis Der Bedrossian, an Armenian son, and conveyed her well wishes to Archbishop Najarian and the members of the Diocesan Council.

Sunday 30 June – With Archbishop Najarian presiding, a requiem service was held in the blessed memory of Karekin I Catholicos of All Armenians on the 20th anniversary of his passing. The Archbishop had worked closely with the late Catholicos at Holy Etchmiadzin and re-collected his life and works with great admiration and gratitude, his caring character as well as his intellectual and spiritual virtues.



In remembrance of the blessed memory of the late Catholicos, our July issue will be dedicated to his faithful and inspiring leadership. He served the worldwide Armenian Church with great distinction for half a century. He was well-known and respected leader and participant in the Ecumenical Movement. His Holiness passed away on June 29, 1999 at age 67. His death was mourned not only by the Armenian Church, but by all of Christendom.



DONATIONS TO THE DIOCESE

In memory of the late Angel Yapoudjian

Mr Mihran Kessikbachian \$50.00

Friends of the Diocese Program

Archbishop Haigazoun Najarian \$1,000.00
 Armenian apostolic Church of Holy Resurrection \$5,000.00
 Mr & Mrs Avo & Jackie Tevanian \$5,000.00
 Dr & Mrs Garo & Laura Artinian \$2,000.00

Thank You to
**Dr & Mrs Artin & Maro
 Jebejian** for their support &
 2019 sponsorship of **Paros**
 To discuss sponsoring an issue
 of **Paros** or placing a business
 advertisement, please contact
Mrs Laura Artinian
 on 0409049304

EM Funerals

Serving With Dignity Compassion & Excellence
 Proudly Australian owned and operated.

Always here to help.

Ello Meguerditchian

"It would be an honour
 for me and my
 compassionate staff
 to assist you in your
 time of need."

Ph: 0405 675 571

E: ello@emfunerals.com

Contact me for a discreet, obligation free discussion

Սիտնիի Հայ գաղութի կողմէ ճանչցուած
 Էլլօ Մկրտիչեանը պատրաստ է
 լաւագոյնս օգտակար հանդիսանալու
 թաղմանական սպասարկութեան

Personalised/Professional service • Burial or Cremation services
 • Repatriation of remains (coming from overseas/sending overseas)
 Fluent in many languages • Will always answer your call 24/7 • All cultures
 For peace of mind, ask about our Pre-Paid Funeral - 3 years interest free payment plan*

*For funeral services only, burial plots not included.